

բակեցին նոյնիսկ Յանձնաժողովի ան-  
դամներու անունները, որոնց թիւը  
տասը կ'անցնէր: Անկեղծ ըլլանք եւ  
անվերապահ քիչ մըն ալ. բո՛ւ՛ք,  
ո՛ւր է այս Մարմինը՝ որ կանչուած  
էր արթնցնելու Հայ Յեղին բնազդը,  
գոյութեան աննուած ոգին որ ան-  
թեղուած կայծի պէս կը պլպլայ դեռ,  
գարբու մոխիրներու տակէն:

Ո՛ւր մնաց այս Մարմինը, այո՛,  
որ իբր թէ գիրը, լեզուն, Հայ կեան-  
քը զօրացնելու համար պիտի ձեռ-  
արկէր Յօնս մըն ալ հաստատել, ինչ  
պէս ըրին Ռուսահայերը, ինչպէս կ'ը-  
նեն դեռ:

Դժբախտաբար, հետզհետէ չափա-  
զանց կը զարգացնենք մեր տեղային  
կարողութիւններէն մէկը: Արդէն քըն-  
նադատող, չհաւնող և յաւիտենակա-  
նապէս առարկող ցեղ մըն ենք եղած,  
չուրանանք ասիկա, ու այս օր մաս-  
նաւորապէս կարծես կ'ածի, կ'ուռճա-  
նայ մեր մէջ այդ կարողութիւնը: Եւ  
հետզհետէ կը դառնանք նոր տեսակ,  
նոր օրերու սիրացու ցեղ մը՝ որ միայն  
խօսիլ գիտէ, խնդրել գիտէ, քննա-  
դատել գիտէ, իսկ շատ քիչ՝ գործել:  
Եթէ ընթերցողները չեն մոռցած պի-  
տի յիշեն որ Յոր. կեղ. Յանձնաժո-  
ղովը շատ յարմար ընտրութեամբ մը  
կազմուած էր: Անոր մէջ կար և լու-  
սաւորչական և՛ բողոքական և՛ կա-  
թոլիկ: Անոր մէջ հոգեւոր, գրական,  
վաճառական և մտաւորական դասա-  
կարգերը զիրար կ'ամբողջացնեն տե-  
սակ մը գունագեղ պէսպիսութեամբ,  
սակայն ինչո՞ւ չկրցաւ գործել այդ  
մարմինը, ինչո՞ւ լուծուեցաւ և եթէ  
չի լուծուեցաւ ի՞նչ եղաւ: Որքան որ  
կը յիշեմ այդ Յանձնաժողովին մէջ  
խմբագիրներ ալ կային, մանաւանդ  
հատ մը որ ամէն օր նոր քննադա-  
տական տաշնորդող մը կը հրամցնէ  
հանրութեան, ըլլայ ազգային կեանքի  
նկատմամբ, ըլլայ պետական: Պիտի  
ուզէինք հասկնալ թէ ինչո՞ւ այդ  
քննադատները չկրցին գործել, խօս-  
քէն աւելի արժէքաւոր և աւելի զը-  
րական բան մը ընել: Գոնէ կը սպաս-  
ուէր որ խօսքը արժեցուէր գործով:

Ազգը պիտի ուզէ անպայման հաս-  
կընալ թէ ինչ եղաւ յանձնաժողովը,  
որովհետեւ իրապէս մեծ պատասխա-  
նատուութիւն մըն է որ կը ծանրա-  
նայ անոնց վրայ, որոնք պէտք էր որ  
զլուխ կանգնէին, պատրաստէին ու  
չքեղօրէն տօնել ձեռնարկէին այս ան-  
զուգական, աննախընթաց Յորելեան-  
ները որոնց տօնախմբութիւնները մեզի  
համար բաղաւորութիւններ են:

Ո՛չ մէկ ձայն, ո՛չ մէկ շշուկ:

Տնտեսական տագնապը պատճառ  
մը չէր կրնար ըլլալ գործին լքումին,  
պատերազմը բնաւ, հայկական գա-  
ւառներու ամէն տօնէն աւելի ողորալի  
վիճակը՝ երբէ՛ք: Իրանագիտութիւնը  
չէր կրնար հակառակիլ տօնախմբու-  
թիւն մը ընելու ձեռնարկին, հեռա-  
տեսութիւնը, արուեստական ինքնա-  
խաբէութիւնը գործ չէին կրնար ու-  
նենալ անոր հետ: Հապա ինչո՞ւ, ին-  
չո՞ւ այսպէս:

Ազգը կը փափաքէր որ մեռելու-  
թեամբ չտօնէինք Յորելեանները,  
մետասաներորդ ժամուն միայն ձա-  
խաւեր կարգադրութեամբ և անչօրէն  
չդիմաւորէինք զանոնք: Ազգը, Յեղին  
ոգին չի կրնար ամառիլ որ իր պա-  
տասխանատուները այսքան անխըղ-  
ճօրէն, այսքան անտարբերօրէն վար-  
ուին իրեն ամենէն նուիրական և ան-  
մոռանալի յիշատակներուն հետ, իր  
գոյութեան և քաղաքակրթութեան  
այդ աղբիւրներուն հանգէպ:

Հայութիւնն ամբողջ կը փափաքէր  
որ այս առիթով պարզ, ժողովրդային  
լեզուով և զիւրամատչելի հրատարա-  
կութիւններ ըլլային, պաշտօնական  
Մարմիններու կողմէ և տարածուէին  
ժողովրդային թոյր խաւերուն մէջ:  
Հայութիւնը պիտի փափաքէր որ այս  
պատեհութեամբ թրջահայ հարուստը  
իր գրական ակադեմիանը բերէր  
Յօնսին, թրջահայ միտքը իր բարո-  
յական պրոպականտը որ խորաէր Յեղը  
համակ և կոթող մը կանգնէր անա-  
պակ ու վայելուչ:

ՍԱՀԱՆ - ՄԵՐՈՐ

## ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՐԵԼԵԱՆՆԵՐ

### Ո՛Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Մօտեցան հանդիսութիւններու օ-  
րերը, օրեր՝ որոնք պէտք էր տար-  
բեր խանդավառութիւններ արթնցը-  
նէին մեր մէջ, հիմակուընէ. օրեր՝  
որոնց ընդառաջ փութալու էինք բո-  
լորովին տարբեր յոյզով և կարօտա-  
գին խանդաղատանքով:

Բայց ո՛ւր են հաւաքական ջնձու-  
թեան, հաւաքական պատրաստու-  
թեան ու ազգային, սրտառուչ ու թե-  
լազրական այն եռուզեռները, որոնք  
արժանաւոր հոգեբուխ արտայայտու-  
թիւններ ըլլային Հայ Յեղին գոյու-  
թեան հոյակապ Յորելեաններուն հա-  
մար: Լուռ է կեղրոնը, Պոլիսը, լռած  
է Հայ միտքը, երբ իր յորելեանն է  
որ պիտի տօնուի, և լուռ է մանա-  
ւանդ մեր ազգային կեանքին միակ  
պատասխանատուն, ներկայացուցիչը,  
որուն «Պատրիարքարան» անունը  
կուտան: Չէ՛, սակայն, Տեղապահ  
Սրբազանին մետասաներորդ ժամու  
չրջաբերականին վրայ թաղերու մէջ  
պատրաստութիւններ չը տեսնուին  
եղեր, կը գրեն թերթերը:

Եթէ չեմ սխալիր, երկու ամիսներ  
և աւելի առաջ, թերթերը հրատա-